

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԻԱՆԴԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԿՈՉԱԿԱՆԵՐԸ

Հայկական երաժշտական գործիքադարանի հետաքրքրական օրինակներէն են կրօնա-ծիսական ինքնահունչները¹, որոնցմէ կոչնակները ընդգրկուած են Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ զանազան արարողութիւններու մէջ, անբաժանելի մաս կազմելով Եկեղեցական բազմադարեայ ծիսակարգին:

Ինչպէս նշած ենք այլ առիթով² ինքնահունչները հեռու մնացած են մասնագէտներու տեսադաշտէն, այս ձեւով շատ մը բանաւոր նիւթեր անյետադարձ կորստեան մատնուած են:

Անցեալին կոչնակներուն մասին զբաղողները երեք անձնաւորութիւններ եղած են. նախ Մաղաքիա Արք. Օրմանեան³, որ իր «Ծիսական Բառարան»ին մէջ կ'ակնարկէ նիւթին, երկրորդը՝ Հայր Վարդան Հացունին, որ իր «Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին» ուսումնասիրութեան մէջ կը քննէ պատմական գրաւոր աղբիւրներ, ուր յիշատակուած են այս գործիքները⁴ եւ երրորդը՝ Արամ Քոչարեան, որ իր «Հարկանային եւ շնչական երաժտական գործիքները Հայաստանում»⁵ գործին մէջ հետաքրքրական տեղեկութիւններ կու տայ:


1 ինֆնահունչ = idiophone

2 ԿՆԵՍ.ԶԵՍ.Ն, Զ., Հայկական կրօնա-ծիսական երաժշտական գործիք՝ լշութեան, ի էջմիածին, 2000, Օգոստոս, 25:

3 ՕՐՄԱՆԵՍ.Ն, Մ. արք., Ծիսական բառարան (արևելահայերէնի վերածուած), Երեւան, 1992:

4 ՀԱՅՈՒՆԻ, հ. Վ., Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին, ի Բազմավէպ, 1965, Յունուար-Մարտ, 14-15:

5 ՔՈՉԱՐԵՍ.Ն, Ա., Հարկանային եւ շնչական երաժտական գործիքները Հայաստանում, Երեւան, 2008, 62-64: Այս աշխատութիւնը հեղինակի քեկնածուական ատենախօսութիւնն եղած է, զոր պաշտպանած է 1963 քուականին:



Կոչնակիարութեան ժամանակ:
Երուսաղէմի Հայոց Պատրարքարանի փայտէ կոչակը:

Կոչնակները, իրենց բոլոր տարբերակներով, դարեր շարունակ գոյատեւեցին, բայց յանկարծակի 1915-1930 թուականներու ընթացքին անհետացան հայկական կեանքէն: Կոչնակներու անյայտացման հիմնական պատճառն եղաւ հայոց ցեղասպանութիւնը, հայկական բնօրբանի աւերումով: Անշուշտ պէտք է աւելցնել, որ հայ աշխարհը Արաջին Համաշխարհային Պատերազմին զինուորական գործողութիւններու թատերաբեմ ալ դարձաւ, վրայ եկաւ Ռուսաստանի յեղախոյսութիւնը, ապա խորհրդայնացումը իր կրօնահալածութեամբ: Անյայտացում բառի գործածութիւնը փոխաբերական իմաստով չէ ըսուած, այլ իր բուն առմամբ: Կոչնակները փայտէ շինուած ըլլալուն, հրոյ ճարակ դարձան եկեղեցիներու կողոպտման ժամանակ, գործածուելով նոյնիսկ իբրև վառելանիւթ: Պատահական չէ, որ պահպանուած օրինակները կը գտնուին հայ աշխարհէ հեռու տեղեր:

Աստիճանաբար յառաջացաւ Սփիւռքը, ուր վերականգնուեցաւ հայկական էութիւնը, աշխուժացաւ կրօնական կեանքը, կառուցուեցան հարիւրաւոր եկեղեցիներ: Բայց այս եկեղեցիները չունեցան կոչնակներ, այլ միայն զանգակներ, որովհետեւ այս

վերջինները տարածուած էին ամէնուրեք եւ դիւրաւ կարելի էր գնել հիւրնկալող երկիրներուն մէջ: Այս հոլովոյթի արդիւնքն է, որ այօր, պարզ հայորդի մը, ըլլայ սփիւռքահայ թէ հայատանցի պատկերացում անդամ չունենայ թէ ինչ է կոչնակ մը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Կոչնակները՝ ժամահար գործիքներու կարգին կը պատկանին: Ունին շատ պարզ կառուցուածք. ընդհանրապէս երկարաւուն փայտէ տաշուած տախտակ մը, կամ երկաթէ ձող մը երկու ծայրերէն կախուած, որ ձայն հանելու համար կը բախեն՝ նոյն նիւթէն պատրաստուած երկու թակերով: Կախուած երկաթը կամ փայտը մօտաւորապէս 0,50մ. մինչեւ 2,50 մ. երկայնութիւն կրնայ ունենալ եւ պէտք է, որ ամուր ու ձայնեղ ըլլայ:

Դժբախտաբար, պատմական իրողութիւններու պատճառաւ, չեն պահպանուած մեծ թիւով կոչնակներ: Մենք կարողացանք ցուցակագրել միայն վեց օրինակ, որոնցմէ չորս հատը երուսաղէմ կը գտնուին, մին նոր Զուղա իսկ վեցերորդը նիւ եորք: Կոչնակներ կարելի է հանդիպիլ նաեւ Սուրբիոյ հիւսիս արեւմտեան շրջաններու քանի մը հայկական գիւղերուն մէջ, որոնց վիճակը չկարողացանք քննել մանրամասնութեամբ:⁶

Այս ուսումնասիրութեան համար, չսահմանափակուեցանք գոյութիւն ունեցող օրինակներով, այլ օգտուեցանք նաեւ տարեց, մեծաւ մասամբ ցեղասպանութենէն վերապրող արեւմտահայերու հաղորդած բանաւոր տեղեկութիւններէն, որոնք մանրամասն կերպով նկարագրեցին գործիքը: Շնորհիւ այս տեղեկութիւններուն, կարողացանք նախ վերականգնել կոչնակներու շատ մը գաւառական / տեղական տարբերակներու բնական տեսքն ու կառուցուածքը, ինչպէս նաեւ իրենց յատուկ օգտագործման առանձնայատկութիւնները:


6 Եզակի օրինակ մըն ալ է Արժանքինի, Պուէնոս Այրէս մայրաքաղաքի Սոււրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայոց Մայր Տաճարի կոչնակը, որ զետեղուեցաւ այս աշխատութեան հեղինակի նախանձութեամբ եւ Արժանքինահայոց թեմի Առաջնորդ Գիսակ Ա.թք. Մուրատեանի հովանաւորութեամբ: Կոչնակը երուսաղէմի փայտէ մեծ կոչնակներուն նմանօրինակն է, եւ օրինուեցաւ եւ գործածութեան յանձնուեցաւ 1999 թուականի, Կիրակի Օգոստոս 8-ին:

Երուսաղեմի կոչնակները

Երուսաղէմի չորս օրինակները տեղադրուած են՝ երկու հատը Հայոց Պատրիարքարանի մուտքի բակին քովնտի պատերուն վրայ, իսկ միւս երկուքը, թէթղէհէմի Սուրբ Ծննդեան եկեղեցւոյ մէջ: Երկու տեղերուն զոյգ կոչնակներէն մին փայտէ է, իսկ միւսը մետաղէ:



Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի փայտէ կոչնակը



Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի երկարէ կոչնակը

Բարեբախտաբար, մինչ կոչնակներէն հետք մը անգամ չէ մնացած այլ տեղեր, այս չորս օրինակները գործածական են ըստ հնաւանդ կարգ ու կանոնի: Շնորհիւ երուսաղէմի Միաբանութեան աւանդապահութեան, այսօր կարելի է շատ մանրամասնութիւններ քաղել կոչնակներուն մասին, թէ գործածութեան պարագաներու, թէ կատարողական եւ թէ կառուցուածքային առանձնայատկութիւններուն մասին. Եւ զարմանքով տեսնել, թէ շատ բաներ կը գուգաղիպին մեզմէ հազար տարի առաջ գրուած Գրիգոր Նարեկացիի վկայութիւններուն հետ:

Այս կոչնակներէն առաջինը ուղղանկիւնածեւ երկարաւուն փայտէ տախտակ մըն է, որուն երկայնքը 2,50մ. է եւ լայնքը 24սմ., վերի եւ վարի գուգացէու կողմերու երկայնքը 2,30մ. է, որոնք կ'աւարտին չորս ուղիղանկիւններ (90°) կազմելով, հազիւ 2սմ. ունեցող ուղղահայեաց հատուածներու հետ: Գործիքը կ'աւարտի կիսաշրջանակածեւ վերջաւորութեամբ, որ ունի 10սմ. տրամադիծ: Վերի եզերքէն մօտ 8սմ. հեռաւորութեան վրայ տեղադրուած են երեք ծակեր կոչնակը կախելու համար: Մշջտեղինը կը գտնուի գործիքին ճիշտ կերպոնը, ասինքն ծայրերէն 1,25մ. իսկ միւսները կեղրոնէն 1,10մ. հեռաւորութեան վրայ:

Երկրորդը, երկաթէ շինուած եւ թեթեւօրէն դէպի ետեւ կորացած օրինակն է: Գործիքին երկարութիւնը 1,60մ. է եւ լայնքը 11սմ., վերի եզերքէն մօտ 1սմ. հեռաւորութեան վրայ

տեղադրուած են կոչնակը կախելու երկու ծայրերու ծակերը: **Մէջտեղինը կը գտնուի գործիքին գրեթէ կեղրոնի եզրագիծն դէպի վեր բարձրացող 4սմ. ելուստի ծայրը: Գործիքի երեսին վրայ, գրեթէ կեղրոնը, կը նշմարուի խաչի քանդակ մը եւ հայեցէն անընթեռնելի արձանագրութիւն մը, հաւանաբար նուիրատուին անունը:**

Երրորդը՝ Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան եկեղեցւոյ փայտէ կոչնակն է, որ չի տարբերիր նախորդ փայտէ օրինակէն:



Բեթղեհէմի Սուրբ
Ծննդեան եկեղեցւոյ
փայտէ կոչնակը

Իսկ չորրորդը՝ Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան եկեղեցւոյ մետաղէ օրինակն է, որ իր չափերով եւ ընդհանուր ձեւով նման է փայտէ կոչնակին, բայց չինուած է երկաթէ:

Երուսաղէմի Միաբանութեան անդամները իրենց առօրեայ խօսակցական հայերէնի մէջ հինէն ի վեր կը գործածեն տախտակ⁷ իբրեւ կոչնակի⁸ անուանում, այս անուան մէջ առկայ է

7 Բանաւոր տեղեկութիւն Գիտակ Արք. Մուրատեանի:
Տե՛ս նաև՝ ՄԱՆՈՒԿԵՍՆ, Թ. արք., Արարողութիւնն Երուսաղէմի Սրբոց Յակոբեաց Տաթարի եւ Սուրբ Տեղեաց մէջ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին 1995, 22, 26 եւ այն:

Կոչնակը տախտակ կ'անուանէին նաև Սալմաստի Դրիշկ գիւղի բնակիչները: Տեղեկատու՝ № 26, Յովիաննես Ղուկասեան, ծնած է 1919-ին Թավրիզ (Հիւսիսային Իրան), բայց մեծցած է Սալմաստի Դրիշկ գիւղը: Հաստատուած Հայաստան:

8 Կոչնակ բառեգրի ստուգաբանութեան եւ այլ անուանումներու մասին՝ ԿՆԵԱԶԵՍՆ, Զ., Հայկական աւանդական ձեռքի կոչմակները, ի Բագմավէպ, 2007, 260-276:

«փայտէ տախտակ» նշանակութիւնը եւ պարզ է, միայն կը գործածուի փայտէ կոչնակներուն համար: Երուսաղէմի մէջ փայտէ կոչնակներուն համար կը գործածուի նաեւ տախտակ-կոչնակ⁹: Ի հակադրութիւն մետաղէ կոչնակներուն երկաք¹⁰ կ'անուանեն, իսկ տեղ-տեղ մետաղէ-կոչնակ¹¹:

Նոր Զուղայի կոչնակը

Պահպանուած հինգերորդ օրինակը կը գտնուի Նոր Զուղա:

Զարսու թաղին մէջ, Սուրբ Յովհաննէս եկեղեցիին կից, 1623ին կառուցուած է Սուրբ Կատարինեան Մենաստանը, որ եղած է կուսանաց վանք: Մենաստանի եկեղեցւոյ արեւմտեան մուտքին առջեւ կայ պատշգամ մը, ուր փայտէ գերանէ մը¹² կախուած է փայտէ կոչնակը¹³: Այս օրինակը լաւ պահպանուած է, բայց այժմ անգործածական է, միայն երբեմն-երբեմն զայն կը հնչեցնեն նշանաւոր հիւրեր, հայ ուխտաւորներ կամ զբօսաշրջիկներ:



Նոր Զուղա - Սուրբ Կատարինեան Մենաստան:

Հազորափիտ հին լուսամկար մը
կոչնակահարութեան պահուն երբ դեռ կը գործէր
կուսանաց վանքը:

9 ՄԱՆՈՒԿԵԱՆ, Թ. արք., Աշխ., 100:

10 Բանաւոր տեղեկութիւն Գիսակ Արք. Սուրատեանի:

11 ՄԱՆՈՒԿԵԱՆ, Թ. արք., անդ:

12 GHOLAMHOSSAYN, A., غلامحسین عرب, (in english and farsi), Isfahan 1998, 28.

13 ՄԻՒԱՍԵԱՆ, Լ., Նոր Զուղայի եկեղեցիները, Նոր Զուղա 1992, 107-110:

Այս կոչնակը ուղղանկիւնաձեւ երկայն փայտէ տախտակ մըն է, որուն չորս սուր անկիւնները հեռացուած են ապահովութեան համար. գործիքը փաստօրէն երկարաւուն ութանկիւնի վերածելով: Իր երկու ծայրամասերը, չորսական կլոր անցքերու խումբեր զետեղուած են, այնպէս, որ երկու խաչեր կը ձեւացնեն: Վերի եզերքի ամենամօտիկ երկու ծակերէն կ'անցնին գործիքը կախուած պահող զոյդ շղթաները:



Նոր Զուղայի կոչնակը այժմ անգործածական է, միայն երեմն զայն կը հեշեցնեն նշանաւոր հիւրեր, հայ ուխտաւորներ կամ զրուաշրջիկներ:

Նոր Զուղայի կոչնակի ընդհանուր պատկերը, փայտէ գերանէն կախուած (ներկայ վիճակ):

Սուրիոյ հիւսիսային շրջաններու կոչնակները

Սուրիոյ հիւսիսային՝ Թուրքիոյ հետ սահմանամերձ տարածքը եւ մանաւանդ երկրի հիւսիս-արեւմտեան շրջանը, գոյութիւն ունին բոյլ մը հայաբնակ գիւղեր եւ աւաններ:

Այս շրջաններու բոլոր եկեղեցիները անցեալին ունեցած են կոչնակներ, որոնցմէ քանի մը օրինակներ մինչեւ այսօր պահպանուած են եւ նոյնիսկ գործածական են: Այս կոչնակները միշտ երկաթէ պատրաստուած են, ընդհանրապէս երկարութիւնը՝ 50-80սմ., լայնութիւնը՝ 12-15սմ. եւ հատութիւնը՝ 1-2սմ.:

Ներկայիս կոչնակ ունի եագուապիէ գիւղի Սուրբ Աննա Եկեղեցին, որ պատին ամրացուած է: Կոչնակ ունի նաեւ Քեսապի մօտակայ Գարատուրան գիւղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Կոչնակ ունէր ձարապլուս գիւղի եկեղեցին, բայց տեղադրուած էր ճիշտ քովը կառուցուած Մեսրոպեան Վարժարանին տանիքը:



Գարատուրանի Սուրբ Ստեփանոս եկեղեցիի կոչնակը




Սուրբ Աննա
եկեղեցիի կոչնակը,
Խագուպիէ

Թանգարանային օրինակ մը

Կոչնակի հազուագիւտ օրինակ մը պահպանուած է, կոչնակներու բնօրրանէն շատ հեռու՝ Նիւ Եորքի Արուեստի Քաղաքային Թանգարանի մէջ (Metropolitan Museum of Art): Այս օրինակը կը պատկանի John Crosby Brownի երաժշտական գործիքնե-

ըու նշանաւոր հաւաքածոյին, որ գոյութիւն ունէր արդէն 1889 թուականին, երբ իբրեւ նուիրատուութիւն յանձնուեցաւ թանգարանին¹⁴:

Թանգարանին այս ցուցանմոյշի սկզբնական հաւաքածոյին մաս կազմելու մասին, գոյութիւն ունին մատչելի երկու արժեքաւոր աղբիւրներ. հաւաքածոյի գրացուցակին հրատարակութիւնը 1901-ին¹⁵ եւ նոյնի վերահրատարակութիւնը 1903-ին¹⁶: Թուականներէն յայտնի է կոչնակին նախաեղեռնեան շրջանէն ըլլալը:



Այս փայտէ ուղղանկիւնաձեւ կոչնակի չափերն են՝ 26x66,7 սմ. իսկ թակերունը՝ 30,5սմ. եւ կը ցուցադրուի Gotchnag վերտառութեամբ իսկ գրացուցակներուն մէջ մատնանշուած է Armenian այսինքըն՝ հայկական ըլլալը:

Հետաքրքրական է, որ իբրեւ աշխարհագրական ծագում արձանագրուած է՝ Սուրիա: Գրացուցակներու հրատարակման թուականներուն, ապագայի Սուրիական Պետութեան հողատարածքը կը գտնուէր Օսմանեան Կայսրութեան տիրապետութեան տակ, բաժնուած զանազան վարչական միաւորներու՝ վիլայէթներու (Հալէպ, Դամասկոս, Պէյրութ, Տէր-Զօր): Ուրեմն «Սուրիա» հասկացութիւնը այդ թուականներուն քիչ մը անորոշ է, բայց եթէ նկատի ունենանք, որ Հալէպի վիլայէթին մաս կը կազմէին հիւսիսէն՝ Քիլիս, Այնթապ, Մարաշ, Զէյթուն, եւ այլն, իսկ հիւսիս-արեւմուտքէն՝ Աղեքսանտրէթ, Անտիոք, Սուէտիա, եւ այլ հայահոծ շրջանները, կրնանք որոշ վստահութեամբ եղրակացնել, որ այս կոչնակի աշխարհագրական ծագումը արեւելեան կիլիկիան է:

14 Metropolitan Museum of Art. New York, Accession Number: 89.4.2215

15 Catalogue of the Crosby Brown Collection of Musical Instruments: Gallery 27. 1. Metropolitan Museum of Art. I, New York 1901, 79.

16 Catalogue of the Crosby Brown Collection of Musical Instruments: Asia, Gallery 27. 2. Metropolitan Museum of Art. II, New York 1903, 79.

Զենք կրնար նկատի չունենալ նաեւ զալէպ քաղաքը իբրեւ հաւանական աշխարհագրական ծագման վայր, իր նախաեղեռնեան նշանակալից հայ բնակչութեամբ:

Տրապիզաձեւ կոչնակ

Նշանաւոր լուսանկարիչ էրմակովի հաւաքածոյին¹⁷ մաս կը կազմէ հազուադիւտ օրինակ մը, ուր կը տեսնենք ժամկոչ մը ձեռքերը թակեր բռնած, կոչնակի մը առջեւ: Կոչնակը իւրայատուկ տրապիզաձեւ վեցանկիւնի մըն է, որուն մօտաւոր չափերն են՝ հիմքը կամ վարի կողմ 70սմ., վերի



կողմ 40սմ., ուղղահայեաց կողմերը 16սմ., դէպի վերի կողմը ուղղուած շեղակի կողմերը 20սմ.: Այս կոչնակը կախուած է վերի կողմի եզերքին մօտ եղած երկու քառակուսի ծակերէն: Աջ ու ձախ ուղղահայեաց կողմերուն եզրին երկուական կլոր ծակեր կան եւ ճիշտ մէջտեղը, վերի եզրին մօտ ուրիշ չորս հատ կոր ծակեր, խաչ ձեւացնելով: Յայտնի է թէ լուսանկարը Սեւանայ լիճի կղզիին (ներկայիս թերակղզիի վերածուած) վանքին կը պատկանի: Մանաւանդ ժամկոչը «Սեւանայ լիճի Միաբանութիւն» վերնագիրը կրող լուսանկարին մէջն ալ է:

Վասպուրականի ցից-կոչնակը

Հնդհանրապէս ծանօթ երկու տարբերակներէն՝ ձեռքի եւ անշարժ կոչնակներէն զատ գոյութիւն ունեցած է երրորդ, բոլորվին տարբեր ձեւ մը Վասպուրականի մէջ:

17 Ermakov-Armenia 1910, S. Lazzaro, Venezia1982, photography № 8.

Այս կոչնակը կը բաղկանար փայտէ երկու տախտակներէ, շուրջ 2մ. երկարութեամբ, 10-15սմ. լայնութեամբ եւ 3սմ. հաստութեամբ:

Երկու տախտակները, երեսները հանդիպակաց՝ քով-քովի, խոռուած եւ ամրացուած էին հողի մէջ մօտ 40սմ. խորութեամբ, այսպէս ազատ կը մնար 1,60մ. գետնէն վեր: Միւս կոչնակներուն պէս ա'յս ալ կը հարուածէին երկու փայտէ թակերով: Հստ տեղեկատու Բարեղամ Յովնանեանի¹⁸, երբ թակով հարուածէին մէկ կողմը՝ ձայնը կ'ուղղուէր դէպի հակառակ կողմը, ուրեմն փոխելով կողմը նաեւ կը փոխուէր արտահանուած ձայնի ուղղութիւնը: Երբ լուսաբացին սկսէր կոչնակահարութիւնը, ժամկոչը փոխն ի փոխ կոչնակի երկու կողմերը կը հարուածէր, որպէսզի ազդարարութիւնը հաւասարապէս լսուէր գիւղի երկու կողմերը:

Կոչնակի այս տարբերակը կը գործածուէր Հայոց Զորի Խորգոմ գիւղին մէջ եւ տեղադրուած էր եկեղեցիին կից գտնուող գոմի բարձր տանիքին վրայ¹⁹:

Այլ տեսակի կոչնակներ

Վերոյիշեալ կոչնակները, այսինքն երուսաղէմի, նոր Զուղայի, նիւ Եորքի, նաեւ Սուրբիոյ հիւսիս արեւմտեան շրջաններու կոչնակները, կրնանք անուանել դասական կոչնակներ: Ասոնցմէ կ'առանձնանան շարք մը օրինակներ, որոնց արտաքին ձեւը չափազանց տարբեր է դասական անուանուածներէն:

Ցեղասպանութենէն վերապրող, մարաշցի Լուսինէ Շատարեւեանի շնորհիւ, տեղեկացանք հազուագիւտ օրինակի մը գոյութեան մասին՝ փայտէ կլոր կոչնակի մը մասին է, որպատուած էր անասունի ստամոքսին մաշկով²⁰:

18 Տեղեկատու № 38, Թարեղամ Յովնանեան, ծնած 1900-ին, Հայոց Զորի Խորգոմ գիւղը (Վասպուրական), դուրս եկած 1915-ին: Հաստատուած Հայաստան:

19 Անցեալին գիւղական տունները եւ այլ շինութիւններ ունեցած են բարդ կառուցուած ծածկոյք: Իրարայաջորդ զանազան նիւթերը (փայտ, յարդ, եղիգ, եւ այլն) կ'աւարտէին անցրանցիկ հողէ հաստ շերտով:

20 Տեղեկատու № 42 Arg. Լուսինէ Շատարեւեան, ծնած 1908-ին, Մարաշ քաղաքի մէջ: Հաստատուած Արժանքին:

Այսպիսի կլոր, երկաթէ կոչնակ մը կը գտնուէր Ատանա Քեմփին մէջ, եկեղեցւոյ դուռը, շղթայով կախուած զոր կը բաղ-խէին մուրճով։ Տրամագիծը մօտ 30սմ. էր եւ երկու շղթանե-րով²¹ գերանէ մը կախուած էր։

Հստ Արսէն Թորոսեանի՝ Եօգղաթի Պուրուն Քըշա գիւղին մէջ, իբրեւ կոչնակ կը գործածէին պրոնզէ եռանկիւն մը, զոր կը հնչեցնէին եկեղեցւոյ բակը, ձեռքէն կախուած²²։

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Խոր անցեալէն սկսած՝ կոչնակները հնչեցնելու պարտակա-նութիւնը յանձուած է ժամկոչներուն, որոնք կը հետեւէին հնչ-ման որոշ կարգի մը, որ կարելի է ամփոփել հետեւեալ ձեւով՝

1. կոչնակահարութեան գործողութիւնները կը սկսէին մօտաւորապէս առաւօտեան ժամը կինգին,
2. ժամկոչը նախ կը խաչակնելէր,
3. յետոյ կոչնակը կը հնչեցնելէր երեք անգամ,
4. որմէ յետոյ կը սկսէր քուն կոչնակահարութիւնը,
5. վերջաւորութեան կոչնակը կը հնչեցնելէր նորէն երեք անգամ։

Հնչեցման այս կարգը, առանց նկատելի մեծ տարբերութեան, պահպանուած է ցայսօր Երուսաղէմի Հայոց Միաբանութեան կողմէ։

Երբ կոչնակը մեծ չափեր ունենար կրնային զայն հարուածել երկու հոգի։ Այսպէս, երբ հնչեցնողները երկու հոգի ըլլա-յին, մէկը կը կանգնէր կոչնակին աջ կողմը, իսկ միւսը ձախ կողմը ու հերթով համաչափ կը հարկանէին գործիքը։ Ուրիշ տարբերակ մըն էր այն, երբ մէկը կը կանգնէր կոչնակին դիմացը, իսկ միւսը ետեւը²³։

21 Տեղեկատու № 30 Arg. Աղաւելի Պօղոսեան, ծնած 1908-ին, Ատանա վի-լայէթի Խարնըլը գիւղը, դուրս եկած 1915-ին։ Հաստատուած Արժանքին։ Ատանա Քեմփը ցեղասպանութենէն վերապրողներու նամբար մըն էր (Պէյրութ, Լիբանան)։

22 Տեղեկատու № 7 Uruguay - Արսէն Թորոսեան ծնած 1912-ին, Եօգղաթի Պուրուն Քըշա գիւղը։ Հատատուած Ուրուկուայ 1928-ին։

23 Տե՛ս նոր Զուղայի Կատարինեան Մենաստանի հին լուսանկարները։

Հստ տարածուած դարաւոր աւանդութեան, երբ հաւատացեալները՝ թէ՛ աշխարհական եւ թէ՛ հոգեւորական լսեն կոչնակին հարուածները, պէտք է խաչակնքեն։ Նարեկացին այսպէս կը սահմանէ զայր՝ «... յիշատակ մեծ տեառնագրութեան յերեսս կերպիս Հոգւովդ սրբով զնշան խաչիդ»²⁴։

Կոչնակահարութեան սկիզբի եւ վերջաւորութեան երեք հարուածները Սուրբ Երրորդութիւնը կը խորհրդանշեն։ Նարեկացին այսպէս կ'արտայայտուի այս մասին. «... Ընդ Երրորդութեանդ գծագրութիւն զկայ երեմկին իմ վնասակարին ի կատարածին սովիմք կրկնեցեր»²⁵։ Այսինքն՝ ժամահարութեան սկիզբի երեք կոփումները վերջն ալ կրկնելով, Երրորդութեան խորհուրդին նշանակութիւնը հասկցուցիր ինծի։

Գրիգոր Սկեւացին ալ, ԺԲ. դարուն, նոյնը կը հաստատէ՝ թէ խաչակնքելու մասին եւ թէ նշանակութեան։

«... Յորժամ հոգեւոր փողն հարկանի եւ դու արքնանաս, իսկ եւ իսկ կմիեա զբեզ նշանաւ խաչին՝ յիշելով զԱմենասուրբ Երրորդութիւնն։ ...եւ յարուցել՝ աղօթելով երթիցն ի տեղի աղօթից»²⁶։

Կոչնակները կը հարուածէին մուրճի նմանող կամ ծայլը գնդաձեւ գլխով գործիքով՝ թակով. այս անուանումը տարածուած էր ամէնուրեք նոյնիսկ գրական հայերէնի մէջ եւ կը ծագի գրաբարի թակն ձեւէն։ Աճառեան կը նշէ ուրիշ երկու օրինակներ եւս՝ թակաղ «կոչնակի թակ» եւ թակաղակ «կոչնակի փոքր թակ»։

Մեր հաւաքած բանաւոր նիւթերը կ'ապացուցեն, թէ Վասպուրականի որոշ շրջաններ՝ ինչպէս Արտամետ, Շատախ (Ճնուկ, Սիվտիկ գիւղերը), Հայոց Ձոր (Ճնդստան, Կեմ, Խորդոմ գիւղերը) կը գոճածէին օքակ բարբառային ձեւը, զոր արձանագրած է Աճառեան ընդհանուր «վան» անուան տակ։ Ան կ'աւելցնէ նաեւ, որ օքակ կը գործածուէր Մակուի, Ոզմի եւ Սալմաստի մէջ իսկ Ագուլիսի մէջ կը հնչէին թօկ։

24 ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան Ողբերգութեամ, ՏՐԱՊԻՉՈՒՑԻ (ԽԱԶԱ-ՏՈՒՐԵԱՆ) Գ. եպս. (քնագիր եւ աշխարհաբար թրգմ.), Պուէնոս Այրէս, Արժանքին 1948, 244։

25 Նոյն։

26 ՀԱՅՈՒՆԻ, հ. Վ., Աշ. աշխ., 15։

Գրական հայերէնի մէջ որոշ ժամանակ գործածուած է նաեւ թարք²⁷:

Անշարժ կոչնակները կը հարուածէին երկու թակերով, որոնք պատրաստուած էին կոչնակի նիւթէն, այսինքն, երբ կոչնակը փայտէ էր՝ թակերն ալ փայտէ էին, իսկ եթէ կոչնակը երկաթ էր նոյնպէս թակերն ալ երկաթէ էին: Այսպէս է նաեւ ներկայիս Երուսաղէմի գործածական չորս կոչնակներու թակերը:

Թակերուն երկու հատ ըլլալը կը նշէ արդէն Գրիգոր Նաբեկացին՝ «յընճռատ զարկուած երկուց միջնորդաց»²⁸, այսպէս ալ նկարագրած են մեր կողմէ հարցաքննուած բոլոր տեղեկատուները: Վերջին երեք տասնամեակներուն, Երուսաղէմի կոչնակները թէեւ երկու թակեր ունենալէ չեն դադրած, բայց անբացատրելի օրէն հարուածելու ժամանակ միաբանները կ'օգտագործեն միայն մէկ հատ:

ԿՈՉՆԱԿՆԵՐՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

«Օմարի Պայմանագիրը»

Կոչնակները հայկական եկեղեցւոյ մաս կազմած են ի սկզբ բանէ, իրեւեւ եկեղեցական արարողութեան հրաւիրելու միջոցներ, բայց անոնց վրայ ազդած են նաեւ օտարածին ազդակներ:

Արաբական խալիֆայութեան ծաւալման շրջանին, 717 թուականին ուժի մէջ մտաւ «Օմարի Պայմանագիրը» որ կը կարգաւորէր մահմետականներուն կողմէ գրաւեալ տարածքներու քրիստոնեաններուն նիստ ու կացը, պարտականութիւնները, եւ այլն թէեւ այս պայմանագիրը սկզբնական շրջանին միայն Սուրիոյ քրիստոնեաններուն կը վերաբերէր, յետագային դարձաւ օրինաչափ, ընդհանրանալով բոլոր գրաւուած երկիրներու քրիստոնեաններուն համար: Աստիճանաբար «Օմարի Պայմանագիրը» որդեգրուեցաւ բոլոր մահմետական պետութիւններու կողմէ, որոնք գործադրեցին զայն իրենց կողմէ նուաճուած այլեւայլ քրիստոնէաբնակ երկիրներու մէջ գրեթէ մինչեւ ի. դարու սկիզբը:

27 ՕՐՄԱՆԵԱՆ, Մ. արք., 62. աշխ., 94:

28 ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, 62. աշխ., 343:

Պայմանագրի 13րդ կէտը կը վերաբերի զանգակներու գործածութեան:

«13.- ... Մենք մեր եկեղեցիներուն մէջ պիտի գործածենք միայն [փայտէ] ժամահարներ շատ մեղմօրէն: ...» կը համաձայնին քրիստոնեաները:

Այս սահմանափակումը կը բխի մահմետականներու ըմբռնումէն: Անոնց մօտ զանգակները սատանայական երաժշտական գործիք կը նկատուին²⁹:

Հայկական հողի վրայ այս արգելքը գործադրուած է սկսելով Արաբական Խալիֆայութեան գրաւման շրջանէն մինչեւ Պարսկական եւ Օսմաննեան կայսրութեան ժամանակները, այսիքն՝ մինչեւ Մեծ Եղեռնի օրերը: Տարբերութիւնը մէկ ժամանակաշրջանէն միւսը պարզապէս օրէնքի գործադրման խստութեան աստիճանին մէջ կը կայանայ: Ակնյայտ է, որ հայկական բազմաթիւ եկեղեցիներու շէնքերը համալրուած են զանգակատուններով, կառուցուած Պարսկական եւ Օսմաննեան տիրապետութեան շրջանին, օրինակ՝ Էջմիածինինը՝ 1653/58ին, Աղթամարինը 1763ին, եւ այլն: Ասիկա ցոյց կու տայ, թէ կարգ մը նշանաւոր տեղեր մասնաւոր արտօնութիւններ վայելած են, այսուամենայնիւ զանգերու արգելքը համընդհանուր բնոյթ կը կրէր:

Այսպէս զանգակներու արգելքով՝ փայտաշէն կոչնակները կը տարածուին ազատորէն, կը հաստատուի ծիսական կարգ, կ'արմատարուի աւանդութիւններ, կ'առաջանան տեղական / գաւառական երեւյթներ:

29 Հետաքրքրական են հետևեալ զանգակները արհամարիող արարական իին աղբիւրները՝

a) Abu Huraira reported Allah's Messenger as saying: “*Angels do not accompany the travelers who have with them a dog and a bell*”. Source - Sahih Muslim Book 024, No. 5277.

p) Abu Huraira reported Allah's Messenger as saying: “*The bell is the musical instrument of the Satan (شیطان - Shaytān)*”. Source: Sahih Muslim Book 024, No. 5279.

q) Narrated Umar ibn al-Khattab: Ibn az-Zubayr told that a woman client of theirs took az-Zubayr's daughter to Umar ibn al-Khattab wearing bells on her legs. Umar cut them off and said that he had heard the Apostle of Allah say: “*There is a devil along with each bell*”. Source - Sunan Abu-Dawud Book 34, No. 4218.

Զեռքի կոչնակները³⁰

Կոչնակները երկու տարբերակներ ունեցած են՝ անշարժ կոչնակներ եւ ձեռքի կոչնակներ։ Անշարժ կոչնակները՝ իրենց չափերու պատճառով անփոխադրելի են, ուստի կոչնակահարութիւնը կը կատարուի տեղնուտեղը։ Իսկ ձեռքի կոչնակները, որ այժմ անգործածութեան մատնուած են՝ ժամկոչները ձեռքի վրայ տանելով կը հնչեցնէին։ Առաւօտ կանուխ կը շրջէին փողոցէ փողոց եւ ձեռնակոչնակի հարուածներով ու զանազան երգերով ժողովուրդին կ'ազդարարէին ժամերգութեան սկզբնաւորութիւնն եւ կը հրաւիրէին եկեղեցական արարողութեան³¹։

Ազգային հերոս Արամ Մանուկեան, 1900 թուականին կը գտնուէր Վան քաղաքի մէջ, ուր իր օրագրին մէջ արձանագրած է՝

«Թուրքիայում քրիստոնեայ հաւատացեալներին եկեղեցի հրաւիրելու համար զանգակ գործածելու իրաւունք չկար այլ կոչնակ էին զարնում, որի ճայնը բռյլ է եւ մնում է նոյն փողոցի մէջ։ Այս ոչինչ տարօրինակն այն էր, որ կոչնակ զարնողը ամուր զարկում էր ե՛ւ բռյոր դռները ժողովրդին արթնցնելու, ե՛ւ ժամ հրաւիրելու համար։

Ինձ համար աւելի տարօրինակ էր ժամհարի երգը կոչնակի հետ։ Եւ ի՞նչ անոյշ երգում էր ինչոք եկեղեցական մեղեդի այս գիշերային լոռութեան մէջ, Այգեստան ծառախիտ ու մուր փողոցներում, որոնց լոռութեանը խանգարում են միմիայն առուների վազող քրիչացող ջրերը... Մարդու վրայ կրօնական ջերմնուանդութիւն է իշնում։ Երգը երկար վայելելու համար մեր քայլերը դանդաղեցնում ենք։ Խեղճ ժամհարը մեզ չի տեսնում եւ մեր քայլերի ճայնը անկարող է լսել, այնքան զգոյշ ենք քայլում»³²։

Կոչնակ - զանգակ մրցակցութի՞ւն

Զանգակներու որդեգրումով կոչնակները գործածուելի չղադրեցան այլ սահմանուեցան օգտագործման տարբեր առիթներու։

30 ԿԱՆԵԱԶԵԱՆ, Զ., Հայկական աւանդական ձեռքի կոչնակները, ի Բազմավէա, 2007, 260-276։

31 ՕՐՄԱՆԵԱՆ, Մ. արք., նշ. աշխ., 94։

32 Արամը, Պէյրութ 1969, 230։

Տաթեւացիի ժամանակ տարբերակուած էին զանգակներու եւ կոչնակներու գործածութիւնը՝ «Ի տարեմուտս եւ ի տօնս գլխաւրս, հնչեմք զզանկակս», կամ «հնչումն զանկակացն ի տօնս տէրունականս եւ յերեւնլիս»³³: Կը հետեւի որ սոսկ օրերուն կը կիրարկուէր կոչնակը միայն, Տաթեւացին կը յիշատակէ խորհուրդը «ժամանարին՝ որ հանապազ հնչէ յականջս մեր»³⁴:

Հացունին կը նշէ թէ Մաքենեաց Խրատները կը յիշեն Փառք ի բարձունս երգը՝ «ի հանդիսի աւուրն ժամանարաւ»³⁵: Այս կը փաստուի Այնթապի հայերուն առօրեայ խօսակցական լեզուին մէջ իսկ պահպանուած՝ «Փարսը փարսում կոչնա(կ)ը» - «Փառք ի բարձունսի կոչնակ»³⁶ արտայայտութիւնը (“Parsi parsutum goçnağı”):

Տեղական՝ գաւառական երեւոյթներ

Պարզ է որ դարերու ընթացքին յառաջացած են զուտ տեղական գործածութեան տարբերակներ, օրինակ Վանի մէջ առօրեայ կոչնակահարութիւնը կը տեւէր 10 վայրկեան, մինչզեռ տարրուայ երկու Խթման արարողութիւններէ առաջ, գրեթէ մէկ ժամ.

«Կուշօյի Քեաչալ թէեւ նուագողներու խումբին ընկերացած միշտ փող փշելով զրադուած էր, բայց փոքր եւ մեծ զատիկն իր խթման օրերուն փնտուած անձն էր: Վանի մէջ սովորութիւն էր, որ խթման երեկոյ, ժամասացութիւն սկսելէն առաջ, ժողովուրդը եկեղեցի երաւիրելու համար, եկեղեցւոյ կոչնակը սովորականէն աւելի երկար եւ անընդհատ զարթել, փոխանակ տասը վայրկեանին: Կուշօյի Քեաչալ ուներ այդ մասնագիտութիւնն ու բազուկներու ուժը: Նա տախտակէ երկու թակոցներ ձեռքին, կը զարներ կոչնակին արագ-արագ, առանց ընդհատումի (գրեթէ մէկ ժամ) եւ առանց յոգնելու: Տեսայ զինք խթման օր մը, թէ ինչպէս կոչնակը զարթելէ յետոյ սանկ յաղթականի հովեր առած, գոհ ու ուրախ Արարք եկեղեցւոյ տանիքէն վարիչաւ, մեզ՝ փոքրերուս զարմանք եւ հիացում առքելով»³⁷:

33 ՀԱՅՈՒՆԻ, հ. Վ., Յշ. աշխ., 14, 15:

34 Նոյն:

35 ՀԱՅՈՒՆԻ, հ. Վ., Յշ. աշխ., 14:

36 ՍԱՐՍՖԵՍՆ, Գ. Ա., Պատմութիւն Ամբեպի Հայոց, Բ., Լու Աթելը 1953, 377:

37 ՏԵՐ-ՄԿՐՏՉԵԱՆ, Ե., Վանեցոց հարսամիքը, Հայ ազգագրութիւն եւ բանահիւսութիւն, Ա., Երեւան 1970, 171:

Նոյնպէս Վանի մէջ կանուխ առաւօտեան կոչնակահարութիւնը ժամանակի ընթացքին ստացած է զուտ տեղական իմաստաւորում եւ անուն՝ «գողի կոչնակ»:

«Յանախ, արշալոյսը բացուելուն մօս, երբ զիմուած խումբով մը կ'անցնէինք փողոցէ մը ժամիրի կեախ էր. գէօղու (գողի) կոչնակը արդէն զարնուած կը լինէր, որմէ յեսոյ, ժամիարը երկերես կոչնակը ձեռին, փայտէ օքակով մը համաչափ զարկերով դռները կը ծեծէր՝ բաղցրամբմունջ շարական մը բերնին, որ կը վերջանար.

— Պարի լուսի՝, ժամ խրամեցէ՞՝ հրաւերով:

Այդ ժամին էր, որ տանտիկինները բարկ բռնիրի մէջ բազա հաց կը բխէին. հացի անուշ հոտը բաղին մէջէն կը սահեր:

— Ժամիար աղպէ՞ր, կը կանչէր մայրիկը, հրամէ՛, բազա խաց կէ:

Գէօղու ժամը աւանդական սովորոյթ մըն էր: Դեռ լոյսը չքացուած՝ եկեղեցիի տանիքէն կոչնակը կը զարնուէր, հաւանարար, փախցնելու համար գողերը եւ շարագործները եւ իմացնելու, որ ամէնքը արթուն են արդէն եւ լուսարաց է»³⁸:

Ուրիշ օրինակ մը՝

«Դեռ եսօր կլաւ կը յիշեմ՝
Կեռոյու կոչնակ՝, որ զարնեին, -
Ժամկոչ Լորբոն կոչնակ ձեռին
Ամէն դուռի որ կը հասնէր,
Մամիկներին ժամ կը կանչէր,
Ու բթի տակ խոպոտ ձենով
Սուրբ շարական կը մըռումընէր՝
«Արեգակն արդար...»»³⁹

Մահ ազդարարող կոչնակահարութիւն

Կոչնակահարութեամբ նաեւ լուրը կը տարածուէր, որ մահ մը տեղի ունեցած է: Այս պարագաներուն կը գործադրուէր այլ յաջորդականութիւն որ արմատականօրէն կը տարբերէր այլ ձեւերէ: Մահ

38 ՓԱ.ՓԱ.ԶԵ.ԱՆ, Վ., Խմ յուշերը, Ա., Պոսթը 1950, 204-205:

39 ՄՐՏԻԿԵ.ԱՆ, Շ., Վանի ժողովրդական սովորոյթներ եւ պատկերներ, Պեյրութ 1966, 43: Հեղինակը օգտագործած է արևելահայերէնի տառադարձութիւնը, որով կը տարբերի նախորդ մէջքերուած հատուածէն: Վանեցիները գող բառը կ'արտասանեին գէօղ այսինքն կօղի, դասական արևելահայերէնի տարադարձութեամբ կեռոյ:

գուժող կոչնակահարութեան կառուցուածքը բաղկացած էր երեք համաչափ զարկերէ, որոնց կը հետեւէր քիչ մը երկար լուսվիւն, յետոյ նորէն երեք համաչափ հարուածներ եւ նորէն երկար լուսվիւն եւ այսպէս բաւական ժամանակ:

Այս կառուցուածքը ունէր Սուրիոյ հիւսիս-արեւմտեան, կարկեմիշ (Ճարապլուս) գիւղի մահ ազդարարող զարկը⁴⁰.

Մահ ազդարարող այս ձեւը տարածուած էր այլ տեղեր ալ, ուստի կարելի է ենթադրել որ համընդհանուր բնոյթ ունեցած է:

Օրինակ, Սեբաստիոյ Կովտուն գիւղին մէջ՝

«Գիւղին կոչնակը կը ենցէր հատիկ-հատիկ: Երեք հարուած մէկ անգամէն: Անոր ճայնէն՝ կ'իմանային թէ մարդ է մեռած»⁴¹:

Դպրոց կանչող կոչնակահարութիւն

Տարածուած իրողութիւն մըն եղած է որ հայկական դպրոցները շինուած ըլլան եկեղեցիներու կից, մանաւանդ գիւղական շրջանները: Այս պարագաներուն, կոչնակահարութիւնը ծառայած է ազդարարելու համար թէ՝ աշակերտութիւնը պէտք է շտապէ դպրոց որովհետեւ օրուան դասերը սկսելու են:

Օրինակ, վերոյիշեալ կարկեմիշ (Ճարապլուս) գիւղի դպրոց կանչելու ձեւը, չընդհատող, իրերայաջորդ արագ զարկերու շարան մըն էր⁴²:

Փայտէ եւ երկաքէ զոյգ կոչնակներու երեւոյթը

Ընդհանուր սովորութիւն եղած է, որ հայկական եկեղեցիները, մատուռները եւ վանքերն ունենան մէկ հատ տախտակէ կոչնակ, որ յետոյ շատ մը տեղեր՝ այս փայտեայ կոչնակը փոխուեցաւ երկաթէ կոչնակի, իսկ յետագային որոշ տեղեր փոխարինուեցան զանգակներով:

40 Տեղեկատու № 50 Arg., Պետրոս Համեան, ծնած Սուրիոյ Ճարապլուս (Կարկեմիշ) գիւղը, 1933ին: 1970 թուականեն հաստատուած Պուէնոս Այրես, Արժանաբարին, մահացած 2012թ:

41 ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ, Վ., Գիւղաշխարհ, Հրատարակութիւն Կովտումի Վերաշինաց Միութեան, Փարիզ 1927, 182:

42 Տեղեկատու № 50 Arg., Պետրոս Համեան: Տե՛ս մէջըերում 40:

ինչպէս նշած ենք, Երուսաղէմի մէջ չորս հատ կոչնակներ կան երկու հատը՝ Հայոց Պատրիարքարանի մուտքի բակին մէջ, իսկ միւս երկուքը, Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան եկեղեցւոյ մէջ: Երկու տեղերուն զոյգ կոչնակներէն մին փայտէ է, իսկ միւսը մետաղէ: Այս երեւոյթի մասին, որեւէ բացատրութիւն չենք գտած եւ սկզբնապէս կարելի է ենթադրել, որ պարզապէս կը գտնուիք զուտ սաղիմահայ աւանդութեան մը առջեւ: Նոյնիսկ Պատրիարքարանի ու Բեթղեհէմի զոյգ կոչնակներուն գոյութիւնը կարելի է վերագրել երկու տեղերը, նոյն իշխանութեան տնօրինման ենթարկուած ըլլալու իրողութեան: Բայց մեր ուսումնասիրութեան ընթացքին որոշ նիւթերու հանդիպեցանք, որոնք կը փաստեն, որ ուրիշ շըաններ ալ ունեցած են նոյն սովորութիւնը:

Օրինակ՝ Այնթապի նկարագրութիւն մը նախաեղեռնեան ժամանակներէն.

«Այնքապի եին դարպասը կամ Առաջնորդարանը կը գտնուէր Ս. Աստուածածին եկեղեցւոյ հիւսիսային արտաքին դրան վրայ, երկյարկանի շենքի մը երկրորդ յարկին մէջ, որ լիվանվ եւ չորս սենեակներով կոկիկ եւ փառաւոր (այն ատենուան համար) պալատի կը նմանէր:

Լիվանի⁴³ մէջ, արեւելեան կողմ, պատին վրայ կախուած էին երկարէ եւ փայտէ կոչնակներ, երկու հատ, եւ զիլ ձայնով, որ կը հասնէր քաղաքին հեռաւոր անկիւնները: Փայտն ալ տախտակածեւ էր, լայն, շատ հնչուն ձայնով:»⁴⁴

Լեռնային Կիլիկիոյ արծուաբոյն Զէյթունն ալ ունեցած է զոյգ կոչնակներու սովորութիւնը.

«Աքաղալի ձայնին հետ սկսան դողանջել երկարէ ու փայտէ կրկին կոչնակները. այդ էր արդէն, արթնցանք ամէնին ալ, տունը բոլոր շարժման մէջ էր. եկեղեցւոյն ուղին բռնեցինք մնձ ու պատիկ, սառած փողոցներէն անցնելով ու գիշերուան

43 Ըստ Այնքապի խօսակցական լեզուին՝ դարպաս կը կոչէին Առաջնորդարանին իսկ լիվան (թթվ. էլվան, պարսկերէնէն վ.յ! - ընվան) աւանդական հայկական տուններու բաղկացուցիչ մաս՝ սիւներու կամ երկու պատերու վրայ կամարակապ կամ տամիեռով շինուած, առշեւը բաց, որ կը ծառայէ իրը սենեակներու նախագաւիք ու միանգամայն իրը օդասուն հանգստարան օրուան միջոցին:

44 ՍԱՐԱՖԵԱՆ, Գ. Ա., Պատմութիւն Ամրէպի Հայոց, Ա., Լոս Աննելըս 1953, 15:

կծու ցուրտը ծաղրելով. եկեղեցւոյն գաւիրն ասեղ ճգելու տեղ չէր մնացեր. հաւատացեալ բազմութիւնը խռնուած էր հոն»⁴⁵:

Դժբախտաբար՝ «**մէկ խօսք երկու կոչնակներ ունենալու պատճառներու մասին, նոյնպէս ոչ մէկ խօսք մին փայտ ըլլալու, իսկ միւսը մետաղեայ: Բայց երեւոյթը կը մնայ երեւոյթ, սպասելով ապագայ մեկնաբանման:**

Կոչնակի կախարանը

Կոչնակը սովորաբար կը կախէին եկեղեցւոյ մուտքին մօտակայ պատերուն վրայ կամ տանիքին վրայ կամ ալ եկեղեցական շէնքի մօտակայքը գտնուող բացօթեայ տեղ մը, որպէսզի ձայնը տարածուէր:

Երբ կոչնակը եկեղեցիին պատերուն վրայ ամրացուած չըլլար այլ մօտակայ որեւէ տեղ, անպայման փայտէ շինուած յատուկ կախարանէ մը կախուած կ'ըլլար: Այս յատուկ կախարանը բաղկացած կ'ըլլար երկու հատ գետնին ուղահայեաց ամրացած փայտէ սիւներէ, որոնց վերի ծայրերը կը միանային գետնին զուգահեռ երրորդ փայտով մը: Այս կախարանի ձեւը կարելի է բաղդատել դրան մը շրջանակին՝ երկու կշտանոցներով եւ բարաւորով: Անշուշտ գետնին ամրացած սիւներուն հեռաւորութիւնը մէկզմէկէ, պայմանաւորուած կ'ըլլար կոչնակին երկարութենէն:

Երկաթէ կոչնակները ընդհանրապէս աւելի փոքր չափեր ունեցած են եւ համապատասխանաբար աւելի փոքր կախարաններ: Այսպիսի կոչնակները կախուած են հազիւ գետնէն 1մ. բարձրութեան: Կախարաններն ալ սովորականէն աւելի ցած շինութիւններ եղած են, այս հանգամանգը կը ստիպէր կոչնակը հնչեցնողին ծոփի եւ կկուզ դիրքով հարուածել զայն⁴⁶: Այս ձեւի կոչնակները աւելի շատ տարածուած են կիլիկիոյ եւ Սուրիոյ հիւսիս արեւմտեան շրջաններու մէջ:

Հազուաղէպ հանդիպած ենք կախարաններու՝ բաղկացած միայն երկու գետնին ամրացած սիւներէ: Այսպիսի գեղեցիկ օրինակ մըն էր Խարբերդի՝ Հապուսի գիւղինը, որ պրոնգէ շինուած էր, մօտաւորապէս 0,70սմ. երկարութեամբ եւ 0,15սմ. բարձրու-

45 Զեյրունի պատմագիրք, Պուէնոս Այրէս 1960, 450:

46 Տեղեկատու № 50 Arg., Պետրոս Համեան: Տե՛ս մէջրերում 40:

թեամբ⁴⁷: Ուրիշ նոյնանման օրինակ մը կը գտնուէր Կիւրիւնի մէջ՝ երկաթէ շինուած, մօտ 0,50մ. երկարութեամբ եւ 10սմ. բարձրութեամբ⁴⁸: Նաեւ Զօյախ գիւղի եկեղեցիին բակը նախորդին չափերով եւ նոյնպէս երկաթէ շինուած⁴⁹:

Տարածուած սովորութիւն մը եղած է կոչնակները կախել շղթաներէ, ինչ որ գործադրուած է ամէնուրեք:

ԳՐԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Ինչպէս նշեցինք սկիզբը, Հայր Վարդան Հացունին իր Պատմութիւն Հայոց Աղօրամատոյցին ուսումնասիրութեան մէջ քննած է պատմական գրաւոր աղբիւրները, ուր յիշատակուած են այս գործիքները: Ան կը նշէ զանազան հեղինակներ, սկսելով կոչնակներու գործածութիւնը վկայող ամենավաղ պահպանուած յիշատակութիւնը՝ է. դարու «ազդարարութիւն ժամահարին» Յովհան Օձնեցիի: Նաեւ կը յիշատակուին Գրիգոր Տաթեւացի, Գրիգոր Սկեւուացի, Գրիգոր Նարեկացի եւ այլն, որոնք բոլորն ալ օգտագործած ենք այս աշխատութեան եւ ձեռքի կոչնակներու մասին մեր նախորդ ուսումնասիրութեան մէջ:

⁴⁷ Այլ է Նարեկացիի պարագան: Գրիգոր Նարեկացին իր Մատեան Ողբերգութեան մէջ մէկ ընդարձակ գլուխ՝ Բան ՂԲ. նուիրած է կոչնակին, որու վերնագիրն է. «Ի փայտն երջանիկ բարեաստութեան ժամահարին խորհրդածութեան, աղաչան եղեալ ընդ կերպարանս թարգմանութեանն»⁵⁰: Այս գրութիւնը կոչնակի մասին շատ տեղեկութիւններ կը պարունակէ՝ գործածութեան, նշանակութեան, խորհուրդի եւ այլն:

47 Տեղեկատու № 36 Arg., Արամ Գասապեան, ծնած 1907-ին Հապուսի, Խարքերդ: Հաստատուած Արժանքին:

48 Տեղեկատու № 28 Arg., Մամուկ Աֆարեան, ծնած Կիւրիւն 1898-ին: Հաստատուած Արժանքին:

49 Տեղեկատու № 8 Ա. եւ Բ (Uruguay), Աւետիք Փամպուգեան, ծնած 1908-ին եւ Փանոս Յակոբեան ծնած 1909-ին: Զօյախ գիւղը կը գտնուէր Տիւլտիւր լեռան բով Խարենը (Нагорие) կէս ժամ հեռաւորութեան: Երկուր ալ դուրս եկած են 1920-ին եւ հաստատուած Ուրուկուայ:

50 Նարեկ աղօրից, ԱԽԵՏԻՔԵԱՆ, հ. Գ., (աշխտ.), Ս. Ղազար, Վենետիկ 1859, 474:

Նարեկացին արդէն Ժ. դարուն այս հարուածային ինքնահունչը իբր երաժշտական գործիք նկատած է, բաղդատելով զայն իր շրջակայքի ինն երաժշտական գործիքներու հետ՝ աւագափող, փող եղջերեայ, զանգակ, սաղմոսարան, ջութակ, տաւիդ, բամբիոն, ջնար եւ սրինգ: Շարունակելով, կոչնակին հնչիւնները կը նմանեցնէ «...ձայնի հրեշտակին...» այսինքն հրեշտակային երգեցողութեան, «... հաւուն կոչմամբ...» այսինքն թռչուններու դայլայլին եւ վերջապէս կոչնակին համար կ'օգտագործէ «... նուագարան...» եղբը այսինքն՝ «երաժշտական գործիք» կ'անուանէ զայն:

Ամփոփելով կ'ունենանք հետեւեալ պատկերը՝

Բան ՂԲ.

- Դ. "... փող եղջերեայ ..."
- Ե. "... աւագափող ..."
- Ը. "... զանգակ..."
- Ը. "... սաղմոսարան..."
- Ը. "... ջութակ..."
- Ը. "... բամբիոն..."
- Ը. "... տաւիդ..."
- Ը. "... սրինգ..."
- Թ. "... ջնար..."
- Ը. "... ձայնի հրեշտակին ..."
- Ը. "... հաւուն կոչմամբ ..."
- Ը. "... նուագարան ..."

ԿՈՉՆԱԿԻ ՕՐՀՆՈՒԹԵՍՆ ԵՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Հստ աւանդութեան, կոչնակի տախտակը խորհրդանիշն է խաչափայտի՝ ուր զոհուեցաւ Յիսուս Քրիստոս: Միաժամանակ, հաւատացեալները դէպի աղօթատեղի հրաւիրող կոչնակահարութիւնը, խորհրդանիշն է մարդկութեան փրկութեան համար Քրիստոսի քարոզութեան: Այս փաստերէն կարելի է եղրակացնել թէ կը գտնուինք եկեղեցական կարեւոր իրի մը առջեւ: Ասիկա կը հաստատուի նկատի ունենալով այն իրողութիւնը, թէ կոչնակ մը նախ քան գործածութեան յանձնելը, մասնաւոր արարողութեամբ կ'օրհնուի եւ կ'օծուի: Յատուկ Մաշտոցներու մէջ կը գտնուի «կանոն ժամահար Օրհնելոյ» անուամբ ծիսական արարողութեան ընթացակարգը:

Միսակարգը կարելի է ամփոփել հետեւեալ ձեւով.

- 1.- **Կոչնակը հանդիսաւոր կերպով կը բերուի եկեղեցի ուր նախ կը լուացուի ջուրով եւ գինիով, յետոյ կը սրբուի նոր, մաքուր սրբիչով:**
- 2.- **Անմիջապէս կը սկսի սաղմոսերգութիւնը, երգուելով է., ձԳ., ՃԼԵ., ՃԼԷ., ՃԽՍ., ՃԽԵ. սաղմոսները ամբողջութեամբ:**
- 3.- **Յետոյ սարկաւագը կը քարոզէ «Խնդրեցուք հաւատով միաբանութեամբ...»:**
- 4.- **Անմիջապէս քահանան կոչնակին նուիրուած աղօթքը կը կարդայ:**
- 5.- **Կոչնակը, որ մինչ այդ դասին մէջ կը գտնուէր, սարկաւագներու ձեռքով կը բարձրացուի բեմ՝ ճիշտ խորանին առջեւ:**
- 6.- **Քահանան կ'օծէ կոչնակի չորս անկիւնները Սրբալոյս Միւռոնով:**
- 7.- **Յետոյ թակով կը հարուածէ երեք անգամ:**
- 8.- **Կոչնակը կը տեղադրուի ուր որ նախատեսուած էր եւ կը սկսի գործածուիլ:**

Ներկայիս, դժբախտաբար, չենք կրնար որոշել, թէ ե՞րբ հաստատուած է կոչնակները օրհնելու եւ օծելու արարողութիւնը բայց, պարզ է որ շատ հին է, որովհետեւ Նարեկացին արդէն ժ. դարուն կ'ապացուցէ անոնց օծուած ըլլալու իրողութիւնը հետեւեալ խօսքերով՝ «...այս դրօշուած իւղեալ...⁵¹»:

Կանոն Ժամահար Օրհնելոյ⁵²

**Բերեն յեկեղեցին, եւ լուանան_նախ՝ ջրով,
եւ ապա գինեաւ. եւ ջնջեն՝ սր ջնջոցով:
Եւ ասեն Սաղմոս՝ ի թիւ.**

- զէ. Օրհնեցէ՛ք զտը յօրինուի նոր, զի սբանցելիս արար: լման:
նէք. Օրհնեա՛ անձն իմ զտը. տր ած իմ մեծ եղեր յոյժ: լման:
նլե. Խոստովա՛ն եղերուք տն, զի բարի է. զի յաւիտեան է ողորմուի
նորա: լման:

51 ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, անդ, 244:

52 Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, 1807, 217-218:

նլէ. Խոստովան եղէց քեզ տը՝ բոլորով սրտիւ իմով առաջի հրեշտակաց սաղմոս սաացից քեզ: լմաճ:

Ֆի՞ն. Զայնիւ իմով ես առ տը կարդացի. ձայնիւ իմով զտը աղաչեցի: լմաճ:

Ֆի՞ն. Օրինեա' անձն իմ զտը. օրինեցից զտը 'ի կեանս իմ. սաղմոս սաացից այ իմոյ' մինչեւ եմ ես: լմաճ:

Եւ յաւարտն՝ քարոզէ սարկաւագն.

Խնդրեսցուք հաւատով միարա".

Եւ քահանայն ասէ գ Տը ողորմեա'.

Եւ ապա զԱղօթս զայս.

Տը ած զօրուեց՝ արարիչ ամ արարածոց. զիեզ օրինեն ամ եղականք. զիեզ օրինեն ամ փայտք պտղարեք, եւ ամ մայրե:

Դու վս բազում մարդասիրուն քո' հանեցար բնակիլ 'ի մէջ հարցն մերոց, եւ խօսեցար ընդ նս 'ի խորանին վկայութեն. որ սրսկմամբ արեան' 'ի ձեռն Մովսիսի:

Եւ այժմ տը ած մեր' առաքեա' զշնորհս հոգւոյդ սը 'ի փայտս այս, զի եւ սա մերձեսցի պաշտման սը եկեղեցւոյ քո: Տո'ւր տը շնորհս ձայնի ազդմանս այսորիկ, զի ամենենեան' որք լուիցեն զինչումն սորա, զդացին 'ի սիրտս իւրեանց 'ի վկ չարեցն գործոց. եւ դարձին 'ի խորհրդոց չարեաց, եւ յամ անօրէնուեց. եւ խնդրեսցեն ներումն եւ քողովի մեղաց. եւ դու բարերարութ լուիցես եւ ողորմեսցիս նց:

Տո'ւր տը շնորհս ձայնի ազդմանս այսորիկ, զի ամենենեան' որք իցեն 'ի հիւանդութիս ախտից՝ կամ յարհաւիրս սատանայի, եւ լուիցեն զինչումն սորա, եւ յիշեսցեն զահաւոր եւ զմանչելի անուն քո' եւ խնդրեսցեն զոգնութի 'ի քէն, դու լուիցես նց եւ քերեւացուսցես եւ փարատեսցես զամ ցաւս նոցա:

Տո'ւր տը շնորհս ձայնի ազդմանս այսորիկ, զի ամենենեան' որք իցեն 'ի վիշտս եւ յայլ նեղութիս, եւ լուիցեն զինչումն սորա' եւ յիշեսցեն զեկեղեցի քո սը եւ զերկրպագութի քո ահաւոր' եւ խնդրեսցեն զօգնութի 'ի քէն, դու լուիցես նց, եւ փառատեսցես զնեղութիս եւ զտրտմութիս նց:

Տո'ւր տը շնորհս ձայնի ազդմանս այսորիկ, զի յորժամ գումարեսցին ամպք կարկտի ցասմամբ, եւ լուիցեն մարդիկ զինչումն սորա, եւ յիշեսցեն զբարերարութի քո, եւ խնդրեսցեն 'ի քէն զներումն յանցանաց իւրեանց. զպահպանութ անդաստանաց ու ամ

պտղոց, դու լուիցես նց եւ ողորմեսցիս՝ փոխանակ հրամանի բարկուն քո. քանզի սովոր ես՝ 'ի ձեռն փոքու սպասուց պաշտմանց, առնել սբանչելիս մեծամեծս:

Եւ ով կործանեցեր զպարիսապն Երիքովի՝ 'ի ձեռն փողոյն յեղերաց, եւ այժմ շնորհեա'՝ 'ի ձեռն հնչմանս այսորիկ՝ զկործանումն ամ ամրութեց թշնամւոյն. զի օրինել կարասցուք զամենօրինեալդ ած՝ զհայր եւ զորդի եւ զըր հոգիդ. այժմ եւ "

*Ապա հանեն՝ ի բեմն՝ առաջի սբյ սեղանոյն, ունելով
Սարկաւագացն՝ ի վեր. եւ Քահանայն Տեառնագրէ զչորեսին
անկիւնսն Մեռոնաւեն.*

Եւ առնու ժամահարն եւ կռփէ երիցս, եւ տայ ցսպասաւորսն
հարկանել.

Եւ իսկոյն սկսանին ժամ առնել:

ՅԱԻԵԼՈՒԱԾ

*Հետեւեալ նիւթերը կ'ամբողջացնեն մեր ձեռքնակոչնակնե-
րու մասին ուսումնասիրութիւնը⁵³:*

Ծնծղայ-կոչնակ

*Ծնծղայ-կոչնակ պայմանական անունով
կը վերաբերինք հազուագիւտ օրինակի մը,
զոր գծագրած է Արամ Քոչարեանի տեղե-
կատու՝ հնագէտ նկարիչ Տարագրոսը: Թէեւ
պարզ է, որ օրինակը Արեւելեան Հայաստանի
տարածքին կը պատկանի, հեղինակը նշած չէ
թէ, ճշգրիտ որտեղ կը գործածէին զայն⁵⁴:*

*Գործիքին ստորին հատուածը մետաղէ
շրջուած պնակի ձեւ ունէր, որու մէջտեղը դուրսէն ամրացուած
էր երկաթէ ձող մը, որ կը ծառայէր որպէս բռնակ: Մետաղէ
պնակին վրայ կը գտնուէր երկրորդ մետաղէ պնակ մը որ ճիշտ
մէջտեղը ծակ մը ունէր, ուրկէ բռնակը կ'անցնէր: Այս երկրորդ*



53 ԿնեւազեԱն, Զ., Հայկական աւանդական ձեռքի կոչնակները, ի Բազմա-
վէպ, 2007, 260-276:


54 ՔՈՉԱՐԵԱՆ, Ա., Աշ. աշխ., 63:

պնակը շարժական էր ու ձեռքի վեր ու վար շարժմամբ կը բախէր անշարժ պնակին ձայն արձակելով:

Այլ ձեռնակոչնակներ

Արամ Քոչարեանի ուսումնասիրութեան մէջ կը հանդիպինք նաեւ հետեւեալ հատուածին՝

«Տարագրոսը մեզ բանաւոր հաղորդեց Հայաստանում տարածուած ձեռքի կոչնակների մի քանի ձեւերի մասին եւ անգամ գծագրեց: Դրանից առաջինը կազմուած է երկու երկարաւուն քառանկիւն փայտէ տախտակներից, որոնք ունեն բոնակ եւ հարկանում են մէկը միւսին: Երկրորդ տեսակը նոյն ձեւի տախտակ է, որի վերեւի մասի մէջտեղից խուլ գնդակ են կախում: Գործիքը քափահարելիս գնդակը զարնւում է տախտակին ու ճայն արակում: Երրորդը սովորական փայտէ քակի նման է, որով հարկանելիս են եղեր դռներին:»⁵⁵



Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի աւանդական՝ երգ / հրաւէրի ուրիշ տարբերակ մը՝

«Օրինեալ է Աստուած,
Գովեալ է Աստուած,
Փառաւորեալ է Աստուած,

Առաւօտեան ժամն է հնչել,
Ողորմութեան դուռն է բացուել,
Ո՞վ քարի քրիստոնեայք
Եկա՞յք ի Սուրբ Եկեղեցի:»

55 ՔՈՉԱՐԵԱՆ, Ա., նոյն:

**Ցետոյ, ձեռքի գաւազանը ուժին գետինը կը զարնէին ե-
րեմ անդամ:**⁵⁶

Ուրիշ օրինակ մը: **Աշտարակի ժամկոչի՝ հաւատացեալնե-
րուն ուղղուած երդ / հրաւէրը սակաւաթիւ այն նմոյշներէն է
որ երուանդ Շահազիզ հաւաքած է իր «Աշտարակի Պատմութիւ-
նը» գիրքը պատրաստելու ժամանակ:**⁵⁷

Օրինեա'լ է Աստուած ...

Ժամ հրամայեցէ՛ք,
Դատաստան կա գալու,
Պատասխան կա տալու:
Ո՞վ բարի քրիստոնեայք,
Ժամ հրամայեցէ՛ք ...⁵⁸

Ուշագրաւ է այս օրինակին նմանութիւնը հեռաւոր Վաս-
պուրականի եւ հեռագոյն Հաճնոյ ժամկոչներուն երգածներուն
հետ: Երբ բոլոր տարբերակները քննենք միասին, կը պարզուի,
թէ մէկը միւսը կը լրացնէ եւ կ'ապացուցեն, իրենց աշխարհագ-
րական տարածուածութեամբ, որ մօտիկ անցեալին այս երդ /
հրաւէրը ունեցած է համահայկական բնոյթ:

ԶԱԻԷՆ ԿՆԵԱԶԵԱՆ

56 Տեղեկատու № 1 USA., Վազգէն Օհանեան, ծնած է Մուսա Լեռ, յետոյ
միւս վերապրդներուն հետ հիմնած զուտ հայարնակ Այնար գիւղը
(Լիքանան), ուսանած Երուսաղէմ, ներկայիս ԱՄՆ:

57 ՇԱՀԱԶԻԶ, Ե., **Աշտարակի Պատմութիւնը**, Երևան 1987, 30: 1908ին գիր-
քը սկսած է գրել եւ աւարտած 1934-ին: Աշտարակի ժողովրդական բա-
նահիւսուրեան հաւաքումն ու մեկնարանումը Երուանդ Շահազիզի ծրա-
գրի մէջ չէ եղած: Այնուամենայնիւր, շարադրանիքի մէջ ան յիշատակած
ու մէջքերած է բանի մը նեյշյներ, իսկ այս օրինակը պահպանուած է
սեւագիր Եղումներուն մէջ, գրքի ձևուագրին կից:

58 «... հրամայեցէ՛ք» ձեւը սխալ մը չէ, ոչ ալ հաւաքողին կողմէ վրիփակ: «Հրամայել» բայը ունի նաև այլ առում որ կը գործածուի յատկապէս
իրը քաղաքավարական ձեւ «հրաւիրել» իմաստով: «Հրամայել» բայէն յա-
ռաջացած են արեւմտահայերէն՝ հրամեցէ՛ք, արեւելահայերէն՝ համեցէ՛ք,
պոլսեցիներու յատուկ՝ հրամեցէ՛ք, և այլն: Տե՛ս ԱՃԱՌԵՍՆ, Հ., Հա-
յերէն Արմատական Բառարան, Գ., Երևան 1977, 130:



Պուէնս Այրէս Սուրբ Գրիգոր Լուսաւրիչ Հայոց Մայր Տաճարի կոչմակը
Արժանիքնահայոց Թեմի Առաջնորդ Գիւսէլ Արք. Մուրատեանի կողմէ
տևադրման ժամանակ (1999)

Օրինեալ է Աստուած

Երգեց՝ Վազգեն Օհանեան
Խօրապեց՝ Մխիթար Աբեղայ Գուտուզեան

1

Օրի - ննալ է Աստ - ուա -

2

զն - վնալ է Աստ - ուա -

3

փա-սա-տ - րնա - լ է Աստ - ուա -

4

ա - սա - տ - տնա - ն ժամն է հըն - չլ -

5

ո - դոր - մո - թնա - ն դրուն է բաց - ունի

6

ով բա - րի բրիս - տոն - նայ - ը

7

ն - կայր ի սուրբ ն - կն - դն - ցի:

Summary

TRADITIONAL ARMENIAN FIXED *GOCHNAGS*

ZAVÉN KNIAZIAN

Until around the 10th century, when the use of bells became widespread, the Armenian Church used the *gochnag* (or *kochnak*), which was a long wooden or metallic board, used for calling the worshippers to mass or other religious ceremonies. That was why they had a bell-like function.

The adoption of bells did not mean the end of *gochnags*, which went on to be used until the 20th century, disappearing from the scene during the years 1915-1930.

Today there are just a few samples left, among which there are four belonging to the Armenian Patriarchate of Jerusalem. They are particularly relevant because they are the only ones that are currently in use.

The *gochnag* is also used in some Armenian villages of north-western Syria, in the region of Kessab and its surroundings.

The mystic Grigor Narekatsi of the 10th century dedicated an ode (No. 92) to that instrument in his *Book of Prayer*, also called the *Book of Lamentations*.

The Armenian Church has a special ceremony for blessing and commissioning *gochnags*.